

ԱՐԻԻՆԻ ԶԱՆԱՊԱՐՅԻՆ

(Շար. եւ վերջ)

Զարնուած մարդուն պատմութիւնը

Վելօ անունով ծանօթ, բայց իր էութեամբ, իր խորքով դեռ բոլորովին անծանօթ հայ առաջնորդս հրեց ախոռին դուռը, ներսի վրայ բացաւ զայն, դարձուց աջ կողմին, եզրեցուց անկիւնի մը, ուր ճրագ մը գտաւ, վառեց փութով, փակեց դուռը վերստին, եւ շարունակեց առաջնորդել նորէն:

Հինցած ճրագի նուազկոտ լոյսով մենք տեսանք կենդանիներուն հանգստութիւնը ախոռին մէջ, խաղաղութեան տենչանքը զօրացաւ, կովուն ու եզան նայուածքներուն առջեւ մեր լուսութիւնը կակաղեց, երնէ՛կ մը կանչեց, եւ ճամբայ տուաւ որ նոր մտորի մը հասնինք: Անկէ անկիւն մը բոլորեցինք, նեղ անցք մը բռնեցինք, կարճ դարձուածքէ մը անցանք ու հասանք խորշ մը որ դուռ չունէր, որուն պատերը խորտուրտ էին: Վերէն վար անծեփ պատերուն ստորոտը կը տարածուէին նախապէս ուրիշ նպատակի մը ծառայելէն չափազանց հինցած փայտերու եւ տաշտակներու քանի մը կտորներ, որոնց վրայ մէյնուած էր շատ դէշ կերպով մաշած անկողին մը առանց բարձի:

— Այս տեղն է, որ ինծի տրուած

է ննջելու համար: Հոս է որ ես կուգամ կը ճգնիմ, կ'երեւակայեմ, սուրբերու հետ կը խօսիմ, կը շարշարուիմ ու կ'իյնամ խելայեղ երբ զիշերը զօրանայ:

— Որո՞նք են այդ սուրբերը:

— Կ'ուզեմ որ քիչ մը նստիս, հոս, իմ անկողնիս վրայ:

Հպատակեցայ շուտով եւ տեղ առի գետնէն հազիւ քանի մը մատ բարձր մահճակալին վրայ, որ խորշին տարածութեան կէսն էր գրաւեր:

— Այս տունը բերուելէս ի վեր հոս կ'երգեմ դառնութիւնը, հոս կը թափեմ արցունքը, հոս կը կուտակեմ անէծքը:

— Նախապէս ո՞ւր էիք:

— Դժոխքէն փախայ:

— Ձեմ հասկնար: Կ'աղաչեմ որ ինծի հետ խօսիք պարզ լեզուով, հասկանալի լեզուով: Պէտք է երեւակայէք որ ես աղքատ գիւղացիի մը գաւակն եմ, եւ թէ տարիք ու միջոց հնարաւորութիւն չեն տուեր բարձր մտքեր մարսելու չափ մտային կարողութիւն ձեռք բերել:

Պատասխանելու տեղ ձեռքին ճրագը դողացուց, գիմացի պատին մէջ մխուած տախտակի մը կտորին վրայ գրաւ զայն եւ հարցուց:

— Ի՞նչպէս ազատեցար:

— Շատերուն պէս: Բայց զիս հոս
լերիր ո՛չ թէ իմ պատմութեան մտիկ
ընելու . . . այլ . . .

— Այլ ի՞նչ: Չէ որ ըսի թէ ես կը
ճանչնամ քեզ:

— Կ'աղաչեմ: Կտոր մը սիրտ ու-
նիմ միայն, ան ալ չեմ գիտեր թէ ի՞նչ-
չու դուք կ'ուզէք մաշեցնել:

Ծիծաղ մը փրթուց, եւ զայն խեղ-
զեց փութով:

— Որդի՛ս, ներէ ինձի, եւ ըսէ թէ
որոնք են այդ շատերը, որոնց պէս ա-
զատուած ես նաեւ դուն:

— Այն ամենքը որոնք ինձի բախ-
տակից են այժմ:

— Ուրեմն քեզմէ զատ դեռ ուրիշ-
ներ՞ որ ալ կան որ կոչուած են ազատուե-
լու:

— Այո՛, կը կարծեմ թէ Խարբեր-
զի բոլոր թուրք գիւղերու մէջ ալ մէ-
կէն աւելի գերուածներ կան: Սակայն,



Խումբ մը 1920ին նոր ազատուած որբերու, Խարբերդ Մեգրէի
Ազգ. Առաջնորդարանին մէջ
(Այս խումբին մէջ կան Կարնեցի, Երզնկացի, Տրապիզոնցի, Քղեցի,
Բալուցի, Չարսանաբազի, Բարբերդցի եւ Խարբերդցի որբեր)

չեմ գիտեր թէ այդ բոլորէն որո՞նք
բախտաւոր պիտի ըլլան նաեւ որ մը
գերութենէ ազատուելու:

— Կ'անցնին այս օրերը ու օր մը
դուն այդ շատերուն հետ կ'ողջագուր-
ուիս փրկուողի եռանդով:

— Իսկ դո՞ւք:

— Ես . . . ես ոչինչ . . . Դժոխքին
եօթը յարկէն ալ անդին քշուեցայ,
մարդկային տեսողութեան, լսողու-
թեան, մինչեւ իսկ երեւակայութեան
տակաւին անձանօթ սարսափները տե-
սայ, ու հոն կորուսի ամեն բան: Թէեւ
քիչ առաջ ըսի թէ փախայ, բայց իմ

քաջութիւնս չէր որ ատիկա ի գործ դը-
րաւ: Հասկանալի ճշմարտութիւնը այն
է որ դժոխքին վարիչները չփճացուցին
անձս, սակայն երեւակայութիւնս տան-
ջանքի մղող զսպանակը դարձուցին: Օ-
րական հազար անգամ վերադարձ կ'ը-
նեմ, բայց հազիւ մինչեւ Գեղվանքի ա-
խոռը կը հասնիմ, դժոխքի այդ երկրորդ
դուռը, ու առաջինը այլ եւս տեսնելու
նոյն իսկ անկարող վիճակի մէջ՝ կը
քշուիմ նորէն քայլ առ քայլ նոյն քրտ-
մնելի սարսափներուն, նոյն ահաւոր
խելագարումներուն աստիճանական յա-
ւելման:

Ինծի համար այլ եւս աներկբայ էր
որ հետս խօսողը տարագրութեան եւ
կոտորածի ամենէն ահաւոր մէկ ճամ-
բան քալած էր, զարնուած էր, բայց չէր
մեռած: Իր պատմութեան այս բարդ
արտայայտութիւնը գրաւեց զիս, մա-
րեցուց իմ մէջ նոյն իսկ իր անձն ու ա-
նունը իր բնակավայրով գիտնալու թա-
խանձանքս, բայց անիկա այդքանով իմ
ցանկութիւնս չէր կրնար պարտկել:
Կ'ուզէի որ պատմէր ինծի պարզ, հաս-
կանալի և մանրամասն՝ այն բոլոր դէպ-
քերը որոնցմէ անցած էր ու կը յիշէր:
Կ'ուզէի որ իմ եւ ինծի պէս շատերուն
ազատուելու մասին իր ըրած յայտնու-
թիւնը մեկնէր, ըստ այնմ թելադրանք-
ներ տար:

Բռնեցի իր դողացող ձեռքը, նայե-
ցայ մարմրելու շափ յոգնած աչքերուն,
պաղատանքի եղանակ մը փրթուցի,
յայտնեցի բոլոր ցանկութիւններս ու
ինկայ հայցելու իր գթութիւնը:

Լուռ մնաց եւ երազողի վիճակով
նստաւ քովս, վերստին գրկեց գլուխս,
համբուրեց ու ցնցուեցաւ: Յետոյ,
ձեռքի շարժում մը կատարեց, ճակատն
ու կուրծքը շափեց: Խա՞հ հանեց թէ ու-
րիշ անծանօթ նշանով մը կնքուեցաւ:

Իսկ մը չհասկցայ, բայց տեսայ որ ա-
նիկա ձեռքս բռնեց ու շարունակեց:

— Սիրած եմ քեզ, խօսած եմ քեզի
այն ժամանակ երբ դուն քու եղբայր-
ներուդ հետ կը թռուրտայիր սակի լճին
եղերքները, կը սլանայիր դէպ ի կեանք,
դէպ ի բարձրութիւն ընթացող ժամա-
նակի ուժով: Շատ բան խօսածեմ քեզի,
խօսած եմ եղբայրներուդ, որոնք չեմ
յիշեր այժմ, որովհետեւ զանոնք յիշե-
լու ուժս ծուէն ծուէն եղած է: Հիմա,
թերեւս անծանօթ Աստուած մըն է որ
քեզ ինծի զրկեց որպէս զի նորէն խօսիմ
... Այո՛, որպէս զի նոր բան խօսիմ,
նոր ողբերգութիւն մը պատմեմ վերջին
անգամ իմ այն լեզուով՝ որ տարիներու
յոյսը սերտել է կորովը քարոզել է
չղաղբեցաւ երբեք:

Իր պատմութեան այս նախաբանին
լեզուն որքան սահուն էր, նոյնքան ըզ-
գալի կը դարձնէր այն տիրական ուժը՝
որ կը ձգտէր իր մէջ հետզհետէ խտա-
ցնել կեանքի մթութիւնը: Ուզեցի դէմ
կենալ, բայց անիկա կանխեց, աւելի
ճիշդը՝ սաստեց որ լռեմ, եւ շարունա-
կեմ ունկնդրելու:

— Թլկատինցին կը ճանչնա՞ք:

— Լուսանկարը տեսած եմ, եւ անոր
մասին տրուած մէկ դասախօսութեան
մը ներկայ գտնուելով՝ հասկցած եմ թէ
մեծ ուսուցիչ մըն էր, ու իբրեւ գրագէտ
ալ բացառիկ կարողութիւն մը ցոյց էր
տուեր:

— Աւելին

— Աւելին այն էր որ անոր մասին
խօսուածները հետզհետէ շատնալով իմ
մանկական հիացումս գրաւեցին: Ատոր
համար, օր մը, երբ ըսին թէ Թլկատին-
ցին Մովսէսի պիտի գայ, առաւօտ շատ կա-
նուխ տունէն ելայ գաղտուկ, գիւղէն
դուրս եկայ, բաւական հեռացայ, եւ
հոն՝ քաղքին ճամբուն վրայ, գուր տեղը

սպասեցի մինչեւ երեկոյ: Կը խորհէի թէ երբ ան անցնի մօտէս, ինքնիրմովս պիտի ճանչնամ շուտով, պիտի զարմանամ տեսնելով անոր արտաքոյ կարգի երեւոյթը եւ անոր պատկառելի հօգորութեան առջեւ անպատճառ թռիչք մը պիտի ունենամ, պիտի մեծնայ միտքս, պիտի զօրանայ սիրտս, գիւղ դառնալուս պէս տեսնողին զարմանքը գրաւելու, եւ յաղթականի հպարտութեամբ յայտարարելու թէ՛ ես թիկառիցիմ տեսայ ամենէն առաջ:

Բայց, դժբաղդարար ո՛չ միայն չտեսայ զայն, այլ՝ վերագարծին իմ հիասթափումի ցաւս կրկնուեցաւ հօրս անարգանքին եւ ծեծին տակ: Խեղճ հայր... Չհասկցաւ տունէն ու ճաշերէն բացակայելուս պատճառը, խորթ մօրս չար դրդումներուն տակ անզուժ դարձաւ ու անտեղեակ մնաց սրտիս գինովութեանը:

Իմ այս կերպ պատասխանիս վրայ, անիկա, ձախ ձեռքով շոյեց գլուխս, աջ ձեռքով չրթունքները սեղմեց, եւ նայեցաւ ինքն իր դէմ: Հասկցայ թէ ուզեց ժպտիլ բայց չկրցաւ, ուզեց խորհիլ բայց յուզուեցաւ ու նոր հարց ըրաւ.

— Կը ճանչնա՞ս փրօֆ. Յ. Պուճիզանեանը:

— Այո՛, եփրատ քոյէճի փիլիսոփայութեան դասընթացքի փրօֆէսորն էր: Խօսքն ու ձայնը չեմ լսած, բայց տեսած եմ զինքը իր ետեւէն:

— Չեմ հասկնար: Ի՞նչ բտել է «ետեւէն տեսնել»:

— Պատերազմէն քիչ առաջ, Աստուածածնայ վերջի տօնին, ա՛խ, երբեք չեմ կրնար մոռնալ որ դարձեալ չէնցած էր մեր գիւղը հազարաւոր ուխտաւորներով: Երկիրը ձայն ունէր, լուսաշող լճակը անոնց գեղածիծաղ ճլուր-

լուքներուն կ'արձագանգէր: Փպիտ ժըպիտի վրայ կը թաւալէր՝ եթերէն հոսող գունամլառ բիւրեղներուն մէջ, եւ կը հրահրէր իմ մանկական դիւրազպաց հոգին ուժգնօրէն: Մարդկային բազմածեւ շարժումներու, բազմախորհուրդ արտայայտութիւններու գեղեցկութեանց առջեւ երանութեան քաղցրութիւն մը կը զգայի, եւ հոգեկան հըրճուանքով կը ցատկէի տեսարանէ տեսարան: Հին գիւղին, լճակին մէջ թաղուած Ծովք գիւղին աղբիւրը, որ կը կոչուէր Գեղնաղբիք, ահա՛, յանկարծ գամեց զիս իր գիմացը թեւաւորուող սուրբինին: Քաղքենի երեք աղջիկներ, իրենց նուրբ կեցուածքներով, ճկուն շարժումներով, հեղահամբոյր նայուածքներով աղբիւրին պայծառութիւնը կը կրկնապտկէին: Անոնք նայեցան ինձի, ուշադրութեան առին իմ արտաքին վիճակս որ աղքատ էր, որ գիւղացի անկարող ծնողքի մը գաւազն ըլլալուս վկայութիւնը կը պարզէր: Նայեցան ինձի, խօսեցան իմ մասին, յետոյ ծիծաղեցա՞ն, հեգնեցի՞ն, թէ ոչ խղճացին: Չհասկցայ բան մը, որովհետեւ ես տարուած էի անոնց երեւոյթներու ըսքանչելի գեղեցկութիւններէն, եւ կ'ուզէի համարել թէ երկիրքէն իջած սրբուհիներ են: Ու այն պահուն, երբ անոնք կ'ուզէին ինձի հետ խօսիլ, զիս ուրախացնելու մտօք կ'ուզէին կարկանդակի նմանող փոքրիկ քաղցրեղէն մը տալ, ահա երկու վայելուչ հագուած մարդիկ անցան իմ ետեւի կողմէս: Աղջիկները լռեցին, նայեցան անցնողներու ետեւէն եւ վկայեցին թէ աջ կողմինը փրօֆ. Յ. Պուճիզանեանն է, որուն կարողութեանը հիացած են իրենք: Աղջիկները վկայեցին մէկզմէկու: Անոնց վկայութիւնը, ինչ որ ես լսեցի, դարձուց զիս այ՛

զմայլանքով դիտելու յիշեալը իր ետեւէն:


Պատմութեանս ուշադրութեամբ մտիկ ըրաւ կարծեցի թէ փոփոխութիւն մը մտցուց իր մտածումի եղանակին: Բայց կարծիքս ի դուր անցաւ, որովհետեւ անիկա իր գլուխը վեր բռնեց, երկար ու լեցուն շունչով մը կուրծքը ունեցուց և բացազանչեց «փրօֆէսօ՛ր»...

Իր այս բացազանչութեան առջեւ լռեցի ու խոնարհեցայ:

Լուսթիւնը նորէն ինք խզեց փութով եւ հարցուց.

— Խարբերդի առաջնորդ Պսակ Ծ. վարդապետը տեսա՞՞ծ ես:

— Այո՛, տեսայ զայն օր մը մեր եկեղեցիին մէջ, բայց ոչ մօտէն: Ման-



Խմբանկար Խարբերդի Եփրատ Քուլէնի փրօֆէսորներուն եւ ուսուցիչներուն, 1914ին

(Ստորեւ՝ յիշեալ Քուլէնին շէնքերը եւ Ս. Յակոբայ քաղէն մաս մը ուր կ'երեւայ համանուն եկեղեցին եւ անոր կողքին բարձրացող Թլկատինցիին վարժարանը)

կութիւնս պատրուակելով թոյլ չտուին որ գոնէ աոնր պատկառանքի շուքէն անցնիմ, աւելի ճիշդը՝ որովհետեւ կարող ընտանիքի մը զաւակ չէի: Այս արգելքին առջեւ յուզուեցայ, ժամերգութիւնը չլրացած դուրս ելայ եկեղեցիէն եւ լացի այն սրտով՝ ինչ սրտով որ լացեր էի Արզնիի բարձրահայեաց վանքի առաջնորդ Եղրաս Ծ. Վարդապետին զգեստաւորման ատեն: Երբ իմ ընկերներս բոլորն ալ շապիկ հագած էին, ու տիրացուներուն հետ պատրաստուեր էին հեռուելու յիշեալ պատարագիչին՝ որ դպրոցէն եկեղեցի պիտի անցնէր, զիս ետ հրեցին, չթողուցին որ նոյն իսկ հանդիսատես ըլլամ, առարկելով թէ մաքուր ու կոկիկ չեմ:

— Այո՛, ճիշդ է, կարող ընտանիքի մը զաւակ չէիր: Խորթ մօր մը, տկարամիտ մօր մը անհոգութիւնն ալ յաւելուած մըն էր որ քեզ քու բաղձանքներէդ զրկելու պատճառ կը դառնար: Իրաւ ըսիր, իրաւ ըսիր նաեւ թէ պատկասելի էր Պսակ վարդապետը, եւ սակայն, կարելի՞ է մոռնալ այն աղտոտ ապտակը, որ զայն թաւալեցուց ախոռի աղբերուն մէջ:

Խորհեցայ թէ սկիզբ դրաւ իր պատմութեան, ուր պիտի յայտնուէր նաեւ իր ինքնութիւնը, իմ գիւղիս, իմ ծնողքիս եւ իմ մանկութեանս լաւ ծանօթ ըլլալուն պարագաները: Բայց ո՛չ: Ան, ահա՛, բոունցքի զօրաւոր հարուած մը իջեցուց իր կուրծքին, գլուխը ցնցեց ուժգնօրէն, մարմինը յանձնեց խորունկ դողի մը, եւ գունափոխուած աչքերու արտասովոր նայուածքի առջեւ վրէժի կանչ մը արձակեց, որուն շեշտերը երկայն դալարումի մը մէջ նուազեցան իր արտայայտութեան միւս երեւոյթներուն հետ: «Չէ՛յ վա՛խ, խենթեցաւ» ըսի

ու նոր շուարումի մը կպայ: Ուզեցի շարժում մ'ընել, բայց ահա ձեռքս նորէն բռնեց, ու նոր անուն մը տուաւ: Ձէի ճանչնար: Երկրորդ մը յիշեց, ան ալ չէի ճանչնար: Երրորդ մը, չորրորդ մը, շարունակեց շարքը, որ կարծեմ թէ մինչեւ տասի բարձրացաւ: Իրենց տիպազոսներէն յայտնի էին որ բոլորն ալ փաստաբան, քաղաքական ժողովի անդամ, հասարակական գործիչ եւ այլ երեւելի մարդիկ էին, որոնց եւ ո՛չ մէկը ինծի ծանօթ էր:

— Այդ ամենը քեզ հե՞տ էին:

— Այո՛, ինծի հետ էին այն օրը երբ սկսանք այլ եւս մահուան տրամութիւնը չափելու կարող ուժ մը փնտռել Գեղվանքի ախոռին մէջ:

— Ի՞նչպէս զգացիք այդ արամութիւնը, — հարցուցի եւ ջանացի ընթացք տալ իրեն որպէս զի շարունակէ իր պատմութիւնը, ըսէ իր ըսելիքը: Իմ ջանքս ի դուր չանցաւ այս անգամ: Անիկա, անկիւնաւոր նայուածքի մը մէջ գլուխը երեբցուց ու այսպէս պատմեց.

«Գեղվանքի ախոռին մէջ, երեկոյ մը, երբ սովորական խօսակցութեան դառնութիւնը կ'ուռննար բոլոր բանտարկեալներուս առջեւ, փրոֆ. Յ. Պուճիգանեան ըսաւ, «Այլ եւս պարզ է որ մենք կը փճանանք մօտ ատենէն: Մեզի հետ կը փճանայ չափահաս սերունդը ամբողջովին, իսկ մնացեալներն ալ Աստուած գիտէ որ մեռնելու աստիճան պիտի շարշարուին: Ասոր պատճառը այն էր որ ինքնապաշտպանութիւնը սիրեցինք, բայց չկրցանք անոր եղանակները սորվիլ»: Թլկատինցին շփտեց եւ աւելցուց. «... Անոր համար որ յեղափոխութեան ուսումը սորվելու ժամանակ շունեցանք: Այսինքն ընդհանուր պատերազմը շատ շուտ սկսաւ եւ խեղդեց մեր


չարժուժը իր նախաքայլերուն մէջ» : Մեղմէ մէկը, որ չես ճանչնար, հարցըրաւ . «Քանի որ յեղափոխութիւնը չէինք կրցեր սովորիլ ուրեմն ինչո՞ւ թոյլ կուտայինք մենք մեզի բարձրադպրակ արտայայտելու մեր սիրը այլ եւ այլ հանդէսներու եւ ազգային ցոյցերու ժամանակ : Ինչո՞ւ շատ յաճախ նկատի չէր առնուեր նոյն իսկ թուրք հեղինակաւոր անձերու ներկայութիւնը» : «Այդքան ալ դիւրին չէր չյայտնել, քանի որ տենչափառ սրտով կ'աշխատէինք նոր սերունդ մը պատրաստել : Բայց իմ համոզումով պէտք էր սկսէինք գիմադրել ճիշդ այն օրէն՝ երբ գինահաւաքութեան յայտարարութիւններ կատարուեցան», վրայ բերաւ ուրիշ մը : « Ընց այդ կէտն էր որ պէտք էր ուսումնասիրուէր մեր կողմէ լաւ կերպով, եւ այդ ուսման աէր դառնային շատեր, որպէս զի երբ մէկը ծուղակն իյնար, միւսը ճամբայ ունենար առանց շուարելու, գործին անցնէր առանց տատամսելու : Յեղափոխութեան գիտակցութեան առջեւ, դժբաղբարար տակաւին չկրցինք մեր զգացումները մարզել, գաղտնիքի գիտութիւնը սերտել եւ նոյն իսկ չկրցինք թուրք ժողովուրդի անգթութեան հոգեբանութիւնը հասկնալ հիմնովին, վճռապէս », բոսա թլկատինցին : « Կրկարձէք թէ այլ եւս յոյս չկա՞յ մեր ազատութեան » հարցուց երրորդ մը : « Յոյսը Աստուած է, բայց պէտք է համոզուիլ թէ մահէն զատ ուրիշ բան չկայ մեր առջեւ », պատասխանեց փրոֆէսորը : Եւ ահա սոյն պարագային գինուոր մը դուռը բացաւ եւ ձայնեց .

« — Ուսուցիչ թլկատին էֆէնտի :

«Յուզումը մոլեգնօրէն բարձրացաւ մեր մէջ նորէն : Թլկատինցին մզմզուք մը արձակեց, փրոֆէսորը լացաւ, խուլ

չլուան մը ախտոին մէջ տարածուեցաւ, թլկատինցին գնաց մնաք բարեւի շուարումներու մէջ : Տասը վայրկեան չանցաւ, անիծեալ գինուորը նորէն երեւցաւ ախտոին դրան մէջ եւ կանչեց .

« — Պուճիգանեան փրոֆէսոր էֆէնտի :



ՅՈՎՀԱՆՆԵՍ ՅԱՐՈՒԹԻՒՆՆԱՆ (Թլկատինցին)

«Լուսթիւնը կարծրացաւ ու քամեց մզմզուկը : Փրոֆէսորը ինկած նայումաճքի մը մէջ գնաց : Անոնց ետեւէն զրկած մեր աղօթքը դուռը չհասած՝ շնչահեղձ եղաւ ախտոին տրամութեան մէջ :

«Մեր աչքերը չէին բացուած դեռ, մինչ շարաշուք ձայնը նորէն մոլտաց դրան մէջ եւ զիս կանչեց այս անգամ :

«Քաջ եղէք մահուան զխմանալու, հարկաւ կնդի աշխարհը կը տեսնենք զիրար» ըսի ու բաժնուեցայ:

« Դրան առջեւ երկու ուրիշ զինուորներ զիս սուրիններու առջեւ առին եւ տարին սպասման սրահ մը: Զինուորներէն մէկը քովի սենեակը մտաւ, շուտով դուրս եկաւ եւ հրամայեց որ ներս անցնիմ: Հպատակեցայ: Ներսը, վարի մէկ անկիւնը թլկատինցին կը մղմղար կապուած, իսկ միւս անկիւնին մօտ նստած էր փրօֆէսորը նոյնպէս կապուած, եւ շուրջն անգամ չէր նայեր: Սենեակ մտցնող զինուորը, զիս յանձնեց երկու գորշագոյն հագուած ուրիշ զինուորներու, որոնք թեւերէս բռնելով ցըննստած էին մէկ քանի աղաներ եւ օստինստած էր փրօֆէսորը նոյնպէս կապկաններ: Անոնց մէջ էր նաեւ տեղւոյն զարչելի միւլտիլը, որուն կողքին նստած էր ինծի ծանօթ օստիկանապետ մը, որ զիս տեսնելուն պէս ծիծաղեցաւ, լրջացաւ, կատղեցաւ, շիջեցաւ, աչքերու տարօրինակ գոյն մ'առաւ, մտերմութեան շարժում մ'ըբաւ եւ բարեւեց: Բարեւեց ծուղակ լարող դեւի պէս: Նայեցաւ զոյգ զոհերուն եւ ապա նորէն դարձաւ ինծի ու հարցուց.

«— Զէ՞ք ուզեր որ ձեր ընտանիքին վերագտնաք:

«— Մեր կամքով չէ որ հոս եկած ենք, կ'ֆէ'նտի':

«—Ուրեմն պէտք է որ դուք նոյնպէս պատմէք ճշմարտութիւնը այն հայ յեղափոխականներու մասին, որոնք ծրագրած էին ապստամբութիւն մը պայթեցնել եւ քսանեւչորս ժամուան մէջ նահանգին բոլոր պետական շէնքերուն մէկ մասը այրել՝ իսկ միւս մասը ձեռքի տակ առնել:

«—Գոնէ ինծի համար, կը խորհիմ,

որ, երբեք չի կրնար ատիկա ճշմարտութիւն մ'ըլլալ:

« Ծիծաղեցաւ ու հեզնեց:

«— Որովհետեւ ապերախտութիւնով այնքան լեցուած էք որ ...

« Զարունակեց իր այս եղանակը:

« Միւտիւրին նայեցաւ: Աչքերուն մէջ ի՞նչ կարդաց: Զարագործը կը հասկնայ շարագործին նայուածքը: Անիկա, յետոյ իր շուրջիններուն վրայ աչք մը դարձուց ու նորէն հարցուց.

«— Պէտք է գիտնաք որ քաղաքէն մինչեւ հոս գալու մեր յոգնութիւնը ձեզի յարգանք մըն է: Մենք եկած ենք փրկելու ձեր կեանքը ռեէ տառապանքէ: Մենք չենք մոռնար տարիներու բարեկամութիւնը, եւ ըստ այնմ կը սպասենք որ փոխադարձ վերաբերում մը ցոյց տաք մեզի այսօր: Պատմեցէք, թէ ի՞նչ միամտութեամբ որոճացիք ու որոշում տուիք վերոյիշեալ փլանին, որ այժմ կառավարութեան ձեռքն է, եւ զայն իրականցնելու համար ձեր պատրաստած ուսմբերն ու գէնքերը ո՞ւր պահած էք:

«— Ինծի բոլորովին անծանօթ բաներ է որ կը հարցնէք, պէյ կ'ֆէ'նտի': Կ'աղաչեմ որ ձեր բարեկամական զգացումներուն զիմէք եւ չստիպէք զիս որ սուտ բաներ խօսիմ:

«Կատղեցաւ: Ոտքի ելաւ, եւ այնպիսի զօրաւոր ապտակ մը իջեցուց, որ անոր տեղը կը ցաւի դեռ: Ապտակին վրայ աւելցուց նաեւ կրունկի երկու հարուածներ ու հրամայեց զոյգ զինուորներուն, որոնք բիրտ կապեցին նաեւ ոտքերս եւ քաշեցին թլկատինցիին մօտ՝ կռնակ կռնակի:

«— Եթէ ձայն մը հանես կամ ընկերներէդ ո եւ է մէկին նայիս, կը վերջացնենք կեանքդ անմիջապէս, —

պոռայ ինձի կատղած աղոաներով, ու դուրս ելաւ, նոր հրահանգ տուաւ եւ ներս անցաւ նորէն:

«Շատ չանցաւ ժամանակը, ուրիշ մը բերին, ներս անցուցին ճիշդ ինձի պէս: Միեւնոյն դեւը, ինձի ըրած հարցումները կրկնեց նորեկին եւ աւելցուց.

— «Մեր կառավարութիւնը գտաւ որ Մալաթիայի մէջ, Հայ յեղափոխականները կարելի տուած են 15,000 զինուորի հազուատներ, որոնց տասը հազարը Խարբերդի կը վերաբերին: Ձեր Առաջնորդ Պսակ էֆէնտի Տէր Խորէնեանը, իր շուրջիններով յանձն առած է այդ հազուատներուն թիւը Խարբերդի համար բարձրացնել 20,000ի, որպէս զի յեղափոխութեան օրը, յանկարծ միեւնոյն համազգեստով 20,000 յեղափոխականներ, իբրեւ երկինքէն իջած զինուորներ հրապարակ զան եւ սարսափեցնեն թուրք կառավարութիւնն ու թուրք ժողովուրդը: Ձեր Մարտիրոս էֆէնտին ի՞նչքան ծանօթ կը պահէր ձեզ այս խնդրոյն:

«— Այդ կերպ պատմութիւն մը նոր կը լսեմ:

«— Այո՛, գերեզմանին դրան առջեւ անգամ յայտնի կ'ընէք, թէ թուրքերուն հետ հաշտ չըլլալու համար պատրաստ էք անոնց ամէն բարիքներն ու զոհողութիւնները ոտքի տակ առնել: Մենք ճշդած ենք, որ այդ 20,000նոց յեղափոխական բանակին մէջ հրամանատարի պաշտօն մըն ալ դուք ստանձնելու հաճութիւնը ցոյց տուած էք, մինչդեռ հոս, կ'ուզէք ուրանալ: Մենք այս բոլորը գիտնալով մէկտեղ դեռ կ'ուտենք որ մեր գլուխներուն վրայ պահենք ձեզ: Բայց քանի որ այդ բարձրութեան վըրայ, փոխանակ ազդուելու, փոխանակ երախտագէտ մնալու, կը շարունակէք

մեզ խարելու ձեր միամտութիւնը, վար կը նետենք ձեզ այդ բարձրութենէն եւ մեր ոտքերուն տակ կը բզբտեն», զոռայ, ու հրամայեց որ կապեն զայն ալ մեզի պէս: Ու երբ ան ալ կապեցին, անկիւն մը նետեցին, Թիլատինցին քաշքոտեցին, առեան տարին, մերկացուցին, ձեռքերն ու ոտքերը ամուր կապեցին ու հրելով ձգեցին զայն աջ կողմի վրայ: Ոստիկանապետը, խարազանը ձեռքը ոտքի ելաւ, անոր հետեւեցաւ սևաւոր միւտաւոր մզտեցին ինկած զոհը, անոր մերկութեան առջեւ խաթարուած սրկիաներու ամենէն անպատկառ հեզնութիւնը ցոյց տուին, եւ հարցուցին քրմծիծաղով.

«— Դա՞րձեալ չես ուզեր խոստովանիլ, չե՞ս ուզեր երբեմնի էֆէնտիութեանդ վերադառնալ:

«— Եթէ սպաննելու ալ ըլլաք, չեմ կրնար ձեզ գոհացնելու շափ պատասխան տալու սուտեր հնարել: Ձեր հարցումները, ինչպէս ըսի առաջ, իմ կեանքի, իմ գործունէութեան ուղղութեանս երբեք չեն մօտենար: Ես իմ կեանքս մաշեցուցեր եմ սերունդի մը կրթութեան դործին մէջ: Իբրեւ թրքահայ, իբրեւ օսմանեան կառավարութեան հպատակ, ես աշխատած եմ որքան հայ նոյնքան թուրք սերունդի գասախարակութեան: Ես կը սպասեմ որ իբրեւ մարդ, իբրեւ պետական պաշտօնեայ, իբրեւ տարիներու մեր բարեկամը, իբրեւ յաճախ մեզ ծափահարող, մեր գործունէութեան հանդէպ խոր շնորհակալութիւններ յայտնող, ստորագրող ու յայտարարող, այսօր իսկ վերջիչումին ամէնէն թեթեւ խիղճը ունենաք գոնէ:

«— Մենք խիղճ ունինք, եւ այդ խիղճը մեր հայրենասիրութիւնն է, մեր երկրին ու պետութեան հաւատարմութիւնն ու անձնուիրութիւնն է: Մենք, իբրեւ

Թուրք, այսօր անողոք ենք ձեզի հանդէպ ու դժութիւն չկայ՝ քանի խոստովանութիւն չկայ: Այդ ըսածներէդ եւ ո՛չ մէկը մեր ահանջները կը թրջէ: Ասոնց մէջ ճշմարտութիւն չենք գտներ, ու այս գիշեր պիտի այրենք այն լեզուն՝ որ տարիներով մեր ազգին դէմ խօսեցաւ, եւ հիմա ալ դեռ կը յամառի ծածկել իրողութիւնը:

« Գաւառի սրբազան Նահապետը գետինն էր, խարազանի եւ գաւազանի չարատանջ հարուածներուն տակ կը տապըլտակէր, կը պրկուէր, կը կծկուէր: Իր ազաչանքները՝ իր ստնգանքներն էին, որ իր անդամները կը ցնցէին ու մեր ակոսները կափկափել կուտային: Ներսը գիւտային արհաւիրք մը կար որ իր ժանիքները կը զօրացնէր, դուրսը դժոխային կրակ մը կար որ իր երկաթը կը կարմըրցնէր »:

**

Անձանօթ վէլօն, այստեղ ընդհատեց իր պատմութիւնը: Իր նայուածքին ուղղութիւնը փոխեց, հոգեվարքի ցնորական շարժում մը կատարեց, սրտիս մէջ սարսուռ եւ ոսկորներուս մէջ ցուրտ մը սահեցնող նոր հառաչանք մը դուրս տուաւ, ակոսներու սեղմումով աչքերը խոլորնեց եւ գլուխը կախելով դարձեալ շարունակեց.

« Այո՛, որդիս, ուժ չունիմ, դիմացող սիրտն ալ պակասած է ինծի, բայց հասկցողութիւն մը որ դեռ գերակայութիւն ունի, կը ստիպէ որ պատմութիւնս աւարտեմ, քաղի յանձնեմ զայն, ու դուն երբ օր մը ազատութեան ձայնը լսես, լեզուդ բացուի, խօսելու եւ պատմելու կարող ըլլաս, չմոռնաս որ երբ դուրսի գինուորները կարմրած բարակ երկաթ մը ներս բերեն թլկատինցիին լեզուն այ-

րելու, Փրոֆէսէօրը շղիմացաւ եւ բացազանչեց անկիւնէն. « Եթէ դուք մարդէք այս աշխարհի վրայ, մեզ մի տանջէք, խակ եթէ սրոշած էք մեզ մեռցնել, գոնէ մեզ խաղաղ սպաննեցէք: Ամենէն ինկած սիրտն ու տղէտ բանականութիւնն անգամ չի կրնար դիմանալ ձեր այս բարբարոսութիւններուն: Հայերը դարերով տքնած են ի խնդիր թուրք ժողովուրդին զարգացման, բարգաւաճման: Դո՛ւք, պարոն ոստիկանապետ, պարոն պաշտօնեաներ եւ ազաներ, իբրեւ ազնիւ Թուրքեր՝ ո՛չ միայն պէտք չէ ուրանաք ձեր պատմութիւնը այլ եւ մարդկօրէն պէտք է յիշէք մեր տարած ուղղակի եւ անուղղակի աշխատանքները յօգուտ ձեր սերունդին կըրթութեան ու վերելքին: Աշխարհի վրայ ո՛չ մէկ նայուածք, ո՛չ մէկ զգացում եւ ո՛չ մէկ շարժում պիտի ներէ ձեզի երբ դուք ձեր մտքի բարբարոսները ուզէք այսօր բզբտել այնպիսի չարշարանքներով՝ որոնց առջև հին Հոռմի անգթութիւնները կ'իյնան եւ Ներոնի հաճոյքները կը պապանձին »:

— Ասիկա լաւ ճառախօս մըն է, հարկաւոր է փութով զրկել էնդի աշխարհ բանախօսութիւններ կատարելու համար, — ձայն առաւ միւտիւրը:

— Ո՛չ, Եփրատ Գոլէճի ամպիոնը կը կարծէ հոս, — վրայ բերաւ ոստիկանապետը ծիծաղի միեւնոյն կոպիտ եղանակով:

— Պէտք է, նախ անոր լեզուն այրել, — մէջ ինկաւ աղա մը:

« Կ'ուզէք ան այրեցէք առաջ, կ'ուզէք զիս, բայց գիտցէք թէ չպիտի մոռցուի այս ողբերգութիւնը, — պատասխանեց թլկատինցիին նուազած ճիչերու մէջ:

« Ոստիկանապետը աչք ըրաւ, ոտքի

ելաւ: Միւտիւրը առաջ անցաւ, կրակա-
լանին մէջէն կարմրած երկաթը դուրս
քաշելով պոռայ:

«— Խարթ կեալուռ, կամ լեզուն,
կամ աչքերը: Պիտի այրենք ձեզ, հաս-
կցնելու համար թէ ի՞նչ ըսել է թուրքէն
գաղտնիք պահելու յամառութիւն ունե-
նալ, ի՞նչ ըսել է նոյն իսկ դեռ ջանալ
ծածկելու այն բոլոր դաւադրութիւննե-
րուն պատմութիւնները՝ որոնք չկրցաք
պարտկել թուրք մաքին հետազօտու-
թեան եւ անոր դիւանագիտական մեծ
կարողութեան առջեւ:

«— Այրեցէ՛ք ինչպէս որ կ'ուզէք:
Երկինքը ձայն ունի, ու չի թերանար
այս դատը մեր սերունդին յանձնելու:
Եւ մեր սերունդը ... թող ինք կարգայ
մեր գատաստանը, արգար գատաստա-
նը», կանչեց զո՛հ:

«— Չեզի համար ո՛չ երկինք կայ եւ
ոչ սերունդ: Մենք փլցուցինք ձեր եր-
կինքը եւ անոր փլատակներուն մէջ կը
թաղենք նաեւ ձեր սերունդը», պատաս-
խանեց միւտիւրը:

« Ամենքը ոտքի ելան: — Նախ առ-
նանգամը այրենք, — գոչեց մէկը, ու
պաշարեցին: Փրօֆէսէօրը անձայն շըր-
ջեցաւ երեսի վրայ, նոյնը բրաւ միւսը,
ես ալ վար ինկայ, երբ դահիճներու
զուարճագին ձայներուն մէջ լսեցի որ եր-
կաթը պծրտաց ու թլկատինցին, ա՛խ,
այդ սուրբերուն սուրբը, սարսափելի
ճիշ մը արձակեց:

««— Կը բաւէ ասոր, ճառախօսը բե-
րէք, — կանչեց մէկը: Ու ի՛նչպէս քա-
շեցին, ի՛նչպէս մերկացուցին, ի՛նչպէս
նայեցան անոր ալ մերկութեան, ծիծա-
ղեցան ու մրդմրդուցին, ես չեմ գիտեր,
լեզու չունիմ որ կարենամ զայն արտա-
յայտել:

«— Ասոր ալ ամորձիքները այրենք,

— կ'ըսէր մէկը:

— Ո՛չ, աչքերը փորենք, — կ'ըսէր
ուրիշ մը: Երբորդ մը կ'ուզէր որ մատնե-
րը այրեն, շորբորդ մը սարսափելի չա-
րութեան, խենէշային անգթութեան ու-
րիշ բաղձանք մը կը յայտնէր: Փրօֆէ-
սորին ո՞ր տեղը այրեցին, ես չգիտցայ:
Սոսկումի ամէնէն ահաւոր թանձրու-
թեան մէջ՝ պծրտաքը միայն հազիւ լսե-
ցի: Կարգը մե՞րն էր: Անտարակոյս:
Կամքս հալած էր վաղուց եւ հոգիս խլա-
ցած էր զգայազուրկ: Դիակ մըն էի որ
կը շնչէի դեռ եւ շունչը թոքերուս կծկու-
մը քակելու անգոր կը դառնար: Մեռա՞ն
անոնք երկուքն ալ: Այդպէս կը կար-
ծէի...

« Ոստիկանապետը, կատաղութեան
նոր կանչ մը արձակեց: Լսեցի: Բայց
հասկնալու կարողութիւնը կորսնցուցած
էի: Մահուան մօտութեան բնագրա-
կան զրացումը լեզու դրաւ բերանս ու
պատասխանեցի ճակատիս մէկ զօրաւոր
չարժումովը. « Այո՛, ես ալ պատրաստ
եմ, այրեցէ՛ք, սպաննեցէ՛ք այնպէս
ինչպէս որ ախորժելի կը գտնեն ձեր չար
հոգիները »: Իմ պատասխանս լսեցի՞ն
անոնք: Չեմ գիտեր, որովհետեւ չեմ յի-
շեր թէ կրցա՞յ ձայնաւորել զայն, եւ
այդ ձայնը լսելի դարձնելու ո՞ր աստի-
ճանի ուժ ունեցայ:



« Ժամանակը ի՞նչքան անցաւ, չեմ
գիտեր: Դահիճները ի՞նչ կ'ընէին, ան ալ
չեմ գիտեր, բայց գիտեմ, կը յիշեմ որ
յանկարծ ոստիկանապետը ոտքերը գե-
տին դարկաւ, խոր սրտամտութիւն մը ու-
նեցաւ, հրամայեց Տիգրանակերտի պա-
տերագմական տառանը դրկել մեզ: Ա-
նոր այս նոր հրամանը նոր ահաւորու-
թիւն մըն էր, բայց, ես լսեցի զայն որ-

պէս մեղմ հնչիւն մը որ կը թեթեւցնէր ծանրացած ականջներս, կը կենդանացնէր մահացած զգացումներս ու քանի մը ժամ եւս դեռ ապրելու հնարաւորութիւնը կը պարզեւէր: Նոյն պահուն, երբ ես կ'աշխատէի աչքերուս լոյսը բանալ, մէկը ինծի հասաւ, սրունգներու կապը քակեց, ապտակ մը իջեցուց աջ երեսիս, ցնցեց գլուխս, նոյնքան ուժեղ ապտակ մ'ըն ալ միւս երեսիս դնելով մոմոցուց զիս: Քիչ յետոյ՝ ուրիշի մը հետ թեւերէս քաշելով, ոտքի հանեցին զիս ու փութացուցին դէպ ի դուռը, հրեցին դուրս, իջեցուցին բակը, քշեցին ախոռին դրան առջեւ, ուր կապուած եւ կարգի կեցած էին բոլոր բանտարկեալները:

«Ո՛ւր կը տանին մեզ . . .», կանչեց մէկը: Անոր ձայնին պատասխանը քուտոտ ոստիկան մը տուաւ մութին մէջ շառուարող փայտի քանի մը հարուածներով: Խօսիլը, ձայն հանելը, մինչեւ իսկ իրարու երես նայելու փորձն անգամ արգելուեցաւ:

«Գիշերուան ծանրութեան մէջ, ուր տառապանքի շունչը գերեզմաններէն դուրս կը մխար, մեր թեւերը կապեցին իրարու նոր պարաններով:

«Քչելու համար հրամանի կը սպասեն: Հոգիս անդրադարձի ճիգ կ'ընէ ըզգացնելու թէ ինքզինքիս տէրն եմ, եւ թէ ինչ որ կատարուեցաւ ու կը շարունակուի երազ մը չէ, այլ՝ իրողութիւն մը այս աշխարհի վրայ: Կ'ուզեմ թլկատինցին տեսնել, կ'ուզեմ Փրոֆէսէօրը տեսնել, կ'ուզեմ առջեւս կեցող ընկերոջս հպիլ, կ'ուզեմ . . . , կ'ուզեմ . . . բայց ի՛նչ հնար: Սուինաւոր զինուոր մը ջովս է կեցեր եւ սաստելու համար ըստ պահանջին մուտուկ մը կ'երկարէ շարունակ: Յանկարծ խեղդուկ ձայն մը լսեցի, մէկը կ'աղաղակէր ետեւի կողմս. «Ա՛խ,

Տէ՛ր Աստուած, ո՛ւր կը տանին մեզ . . .»:

«Ու երբ ամէն բան պատրաստ էր, տեսայ որ ոստիկանապետը իր խումբով մեր առջեւ եկաւ եւ մեզ ճամբու դնելու համար հետեւեալ խօսքերը արտասանեց.

«Անմե՛ղ բարեկամներ,
«Ինծի եղած հրամանին համաձայն, ձեզ քննելու իմ գործս ես կատարեցի այս երեկոյ: Քննութեանս ընթացքին, եթէ խստութիւնը քիչ մը ծանրացուցի, պատճառը այն էր որ ես ուղեցի որ ձեր մասին ունեցած իմ վստահութիւնս հաստատել տամ նաեւ իմ պաշտօնակիցներէս: Ես ուրախ եմ ձեզի բսելու որ միւտիւր պէյը, սիրելի ոստիկանները եւ ձեր բոլորին ծանօթ այս յարգելի աղաները ինծի հետ, որոշապէս ճշդեցին թէ դուք անմեղ էք ու ամբաստանուեք էք յանրաւրաւ: Մեր կառավարութեան կեդրոնին հրամանն է սակայն, որ ձեր վերջին քննութիւնը Տիգրանակերտի պատերազմական ատեանը կատարէ: Այդ առթիւ, կը վստահեցնեմ ձեզ բոլորդ ալ, որ մեր այսօրուան քննութեան արդիւնքը իրրեւ զբաւոր վկայութիւն՝ պիտի ներկայանայ հոն՝ ձեր դատը կարճ կապելու եւ ձեզ անմիջապէս ազատ արձակելու համար: Ճանապարհին, երթ ու դարձի ձեր հանգստութիւններու մասին հարկաւոր ամէն յանձնարարութիւններ կատարուած են: Ուրեմն, երթա՛ք բարով»:

**

Ես, յափշտակուած էի իր պատմութեան ամբողջապէս: Անհունօրէն զարհուրելի տեսիլքներու առաջնորդող ճակատագրին մէկ մասնիկն էի, որ անշարժ, անթարթ կը խոնարհէի եւ լռիկ պաղատանք մը կ'երկարէի ամէն անգամ որ անծանօթ Հայ Վէյօն կ'ընդհատէր իր



Խմբակային ազատուած որբերու
 (Ասիկա մին է այն խմբակարներէն որ կը ներկայացնեն բաղդակից
 եղբայրներս որոնց հետ երկուֆուկէս տարի չափ ապրեցայ Խար-
 բերդի կիսամեր Ազգ. Առաջնորդարանին մէջ. 1922ին, այս բոլորն ալ,
 իրենց վկայութիւնները շակելով անցան Սուրիա եւ ցրուեցան աշ-
 խարհի ամէն կողմերը

պատմութիւնը, ու տանջանքներու արտասովոր հառաչանք մը կ'արձակէր: Այս անգամ սակայն, ոստիկանապետին ճառը աւարտելուն պէս՝ անշարժ լռեց, թմրութիւն մը եկաւ վրան, յետոյ անմիջապէս յուզումի մը մէջ ինկաւ, յետոյ շուտով ինքզինքը գտաւ նորէն, բացազանչութիւն մը թոցուց, որ ես չհասկցայ, ու դարձեալ շարունակեց:

« Այո՛, որդիս, շատ պատճառներ կան հաւատարու թէ դուն պիտի ապրիս, թէ եղբայրներ ունիս որոնք նոյնպէս պիտի ապրին: Ու երբ ազատուիս, երբ գիրկընդխառնուիս անոնց հետ, իրարու աչքերուն նայիք ու արձագանգ դառնաք իրարու, մի՛ մոռնաք թէ դուք գաղափարէ մը ծնաք, թէ այդ գաղափարին պաշտպանութեան համար մինչեւ դժոխք իջաք, անոր կրակներուն վրայէն անցաք, լացիք, մըմոացիք, ու այդ անասելիօրէն ահաւոր մըմուռներէն նոր կեանքի մտաք: Այս ամէնը շմոռնալու համար լայնցէք, տարածուեցէք: Ձեր խօսքերը թո՛ղ դառնան այն արդար հովերը՝ որոնց ձայներուն առջեւ ովկիանոսներն անգամ կը դողան »:

— Բայց դուք, հա՛յր իմ, արգա՛ր հայր իմ, կ'աղաչեմ, շարունակեցէք ձեր պատմութիւնը եւ ըսէք թէ ի՞նչ եղաք Գեղ - Վանքէն վերջ, — հարցուցի տղայական աղապատանքով, երբ նշմարեցի որ ան վերստին տրամութիւն մը կ'ամբարէր իր ծանրացած դանկին մէջ:

— « Մեզ քէնցին կատաղի մոլաութենով: Երկինքը աներեւոյթ եղած էր մեր աչքերէն եւ երկիրը իր խաւարը կը դառնացնէր: Կէս ժամ վերջ, Տէ՛վէ - Պօյնիին ստորտը, հոգեկան փլուզում մը իր աւերը կը սկսէր: Մեզմէ երկու հոգի դետին կը թաւալէին, Թ՛լկատինցին եւ Փրօֆէսէօրը: Ուրիշ մը անոնց կը

յաջորդէր: Գեանին համար, հողին համար աղօթք կար, որ բացուէր, որ թաղէր զիրենք, քանի որ քալելու, մտածելու եւ ապրելու ուժը, կեանքի ուժը հրաժեշտ կուտար այլ եւս: Մեզ քշող դահիճները հարուածեցին դանոնք որ սաքի ելլեն: Ո՛վ երկինք . . . անոնք ձայն չունին, չեն զգար հարուածներուն սաստկութիւնը: Մեզմէ չորրորդ մը կը կանչէր. « Քանի որ մեզ ջարդելու կը տանիք, ինչո՞ւ մեր ճամբան կ'երկարէք այլ եւս: Մարդկային կատաղութեան մէջ Թուրքի երկինքը այսքա՞ն ալ գթութիւն չի կրնար ունենալ »: « Թուրքի երկինքը Տիգրանակերտի ճամբուն վրայ է », պատասխանեց դահիճ մը: Ուրիշ մը արձագանգ եղաւ անոր շնական ձայնին. « Մի՛ վախէք, փրկութեան կ'երթաք: Այս լեռան ետեւը, երբ Կէօլճիկը (Ծովք) տեսնէք, կը հանգստանաք լաւ մը »: Գեղ - Վանքի միւտիւր Ծիլ - Հասանը մեր հետն է, հըրամանատարն է տասնէ աւելի դահիճներուն, որոնց մաս կը կազմեն նաեւ երեք ձիաւոր ազաներ: Լուսթիւն . . . Միւտիւրը հրաման ըրաւ. երկու զինուորներ տասնապետի մը հետ Գեղ - Վանք վերադարձան, շուտով երեք աւանակ բերին, իյնողները կապեցին անոնց վրայ ու կը քշեն նորէն մեզի հետ, նորէն լոյրս ալ իրարու հետ կապուած ու միշտ երկու քայլ իրարմէ անջատ:

« Տէ՛վէ - Պօյնի՛ . . . Ու այդ զիշեր, այդ ցած լեռը բարձրացեր էր եւ գաղաթը տանող իր ճամբան շէր հասներ: Չէ՛ր հասներ խաւարը լեռան, մեր առջեւ այլ եւս արեղակ մը չբանալու համար: Չէր հասներ կատաղութիւնը Թուրքին, մեզի այլ եւս որ մը շաալու համար: Կը քշեն մեզ նախատելով, կը քշեն մեզ անարգելով: Մեզմէ ոչ ոք լեզու ունի: Մեր շարքը խուլ թափօր մըն

է որ կը գալարուի, կը ծանրանայ եւ չի գիտեր թէ ո՛ւր կ'երթայ:

« Հասցուցին մեզ, վերջապէս, լեւրան գազաթը, կատարելու համար մուտքը կոտորումին:

« Մեր շուրջը շրջան մը կազմեցին անոնք: Գահճապետ միւսիւրը կամեցաւ որ քիչ մը հանգստանանք: Ատիկա ջարդելու հրաման էր, ինչ որ մենք չէինք գիտեր: Սակայն մէկ աղան թելադրեց քիչ հեռու՝ կէօլճիւկի եզերքն իջեցնել: « Հանգստութեան համար հոն լճի եզերքը ամէնէն նպաստաւորն է»: Ուրիշ աղա մը երկրորդեց: Ու քչեցին մեզ վար, փութով հասցուցին լճեզը, ծո՛վը, ծո՛վը Ծովքի, ծովը Ծնորհալիի խոկումներուն: Հո՛ն, հոն, եզրին վրայ, երբ դեռ առաւօտը նոր կը սկսէր նշան տալ, վար նետեցին Թիկատինցին, վար նետեցին Փրօֆէսորը, վար նետեցին միւսը: Գալարում մը անոնց մարմինները կը կծկէր անձայն: Աւազներուն վրայ աւազներու խշրտութիւնը կը կը բորբոքէր անոնց տապալաւորներէն, մինչդեռ հարուածները կը շարունակուէին ջախջախել անոնց դանկերը, ծակծակել անոնց լանջերը: « Թուրքին աշխարհը ձեզի տեղ չկայ, զացէ՛ք էնդի աշխարհ, եւ հոն հիմնեցէք ձեր նոր դպրոցները կատարելու համար ձեր վրէժխնդրութեան փրօփականոնները », կը կանչէին անոնք մոլեղնորէն: Մնացեալներս, ծունկի եկանք ազօթելու, առանց զգալու ազօթքին իմաստը: « Լճին եզերքը, եզերքին վրայ ջարդեցէք զանոնք եւ նետեցէք ջուրին մէջ », պոռաց միւսիւրը, որ աղաներուն հետ մէկ կողմ կեցած՝ կը զիտէր այս ահաւոր տեսարանը ու կը հրճուէր: Լճի եզրին վրայ մեզ մերկացուցին, ծունկի բերին եւ սկսան հարուածել սուրերով, սուրիններով: Զարդարար մը

հրացան պարպեց քովինիս գանկին, ուրիշ մը իր սուրը նետեց, կոտորեց անոր մէկ թեւը, երրորդ մը սուրը բարձրացուց ինձի, բայց ցնցումս պատճառ գարձաւ որ պարապին անցնի իր հարուածը ու կարէ զիս ընկերոջս կապող պարանը: Նոր հարուած մը ուզեց իջեցնել, այս անգամ ահա՛ հրացան մը պայթեցաւ գանկիս ետեւ, զգացի թէ փշրուեցաւ գլուխս, տարազնուեցաւ ուղեղս, ինկայ ծովը, ինկայ ջուրերուն մէջ: Փութով ուրիշ մը զարնուեցաւ եւ շրջուեցաւ իմ վրայ, երկրորդ մը, երրորդ մը, ու կը շարունակէին շուրջս լենալ, զիս ծածկել իրենց զիտկներով: Եւ ատոնք ջուրին մէջ իյնալէ յետոյ, դեռ անդադար կը բզբտուէին սուրերու եւ սուրիններու հարուածներուն տակ: Ու ծո՛վը, առաւօտեան մութ շողերու ծո՛վը, կապոյտին մէջ բիւրեղացած ծովը կարմրեցաւ, արիւնի ծով դարձաւ: Ես սուղուեցայ ծովուն մէջ, եւ թաղուեցայ արիւնին մէջ »:

Եւ ահա յանկարծ, այս զարհուրելի մարդը, այս ազելխարշ պատմիչը սոսկում մը ունեցաւ, մոլորութիւն մը արձակեց ու գոչեց. « Ծո՛վը, ծո՛վը, որ երէկ լոյսի ծով էր, յոյսի ծով էր, Ծնորհալիին ձայնը կ'երկարէր, ցեղիս մեղեղին կ'օրօրէր, այսօր . . . այսօր . . . ա՛հ որդիս, այսօր արեան ճապաղիքներու . . . »: Ու կեցաւ, ու աչքերը բացաւ ուժգին, ու լուսութիւն . . . Գուրսէն ձայն մը փրթաւ որ կը կանչէր. « Օլան Վէլօ՛, օլան Վէլօ՛, կեա՛վուրին կեա՛վուրը, ո՞ւր ես, կը քնանա՞ս թէ ոչ մեզի նախատինք կը կարդաս . . . »:

— Հո՛ս եմ, հո՛ս, գիշերուան ծովուն մէջ, անգունդին մէջ, ուր դուք ձեր շան ճանկերով բզբտեցիք ու կը

բզբաէք դեռ իմ արդար, իմ լուսաւոր
ցեղս: Հո՛ւ եմ, հո՛ւ, սրտամութեան կո-
չին առջեւ, ուր ահաւոր խօսքը կայ եւ
կը քանդակուի, անշուշտ՝ այս աշխար-
հի վրայ ապրող սեւաւոր հրէշները ա-
նիծելու համար »: Յետոյ, փութով
զարձաւ ինծի, գլուխս գրկելու ձեւեր
բրաւ, բայց անկատար, ետ քաշուեցաւ
շուարողի պէս, նայեցաւ աչքերուս,
զարձաւ գէպ ի դրան կողմ, խոժոռե-
ցաւ, սաքի ելաւ. « Գիշերուան այս պա-
հուն ի՞նչ կ'ուզէ այս շան զաւակ Սլօն:
Տակաւին ատեն կայ առաւօտը ծայր
տալու, ատեն կայ ախոսի ծառայու-
թեան սկսելու: Եւ ինչո՞ւ այսօր աւելի
է կատգեր »:

Գուրսի կանչը, իրեն ծանօթ ձայնը
հետզհետէ իր սաստկութեամբ աւելի կը
ժօռենար: « Հոս սպասէ դուն . . . » Ը-
սաւ ու տակաւին խօսքը չլրացուցած՝
Սլօ պէյը ներս մտաւ երկու հակայ
Գիւրտերով, որոնցմէ մէկը տեսած էի
նախորդ երեկոյ:

Իմ ներկայութեանս ոչինչ ըսին ա-
նոնք: Չայն առին ու ախոս անցան փու-
թով: Մնացի մինակ, սեղմուեցայ ինքս
իմ մէջս, զարհուրագին, ու ինքնաբե-
րարար ծունկի եկայ աղօթելու: Աղօթ-
քը բողոքն է անճարին:

Հազիւ երկու վայրկեան անցաւ,
Սլօ պէյը վերստին ներս մտաւ, տեսաւ
զիս ծունկի վրայ ու հարցուց.

— Կ'աղօթե՞ս: Ի՞նչ բանի համար:
Չայն շտուի:

— Այդ կերպ աղօթքը Իսլամի՞ է
թէ Կեալուրի:

Նորէն ձայն շտուի:

— Չայն չես հաներ, որովհետեւ
կեալուրէ ծնած ես եւ տգիտարար դեռ
կը հաւատաս թէ կեալուրը Աստուած
ունի, ինչպէս որ յիմարօրէն մեր կեա-

լուրի խօսքերուն համոզուելով մինչեւ
հիմա հոս կեցեր ես արթուն: Վաղը,
հանրմիդ ի՞նչ կերպ պիտի պատասխա-
նենք երբ լսէ որ դուն ամբողջ գիշերը
չես քնացեր մեր տունը հարամ զարձնող
կեալուրի մը երեսէն:

— Կ'աղաչեմ, պէ՛յ, որ այս մասին
չմտածէք բնաւ: Հանրմ - էֆէնախները
հրաման տուին մեզի իրարու մօտ գալու
եւ խօսակցելու. եւ ես կամովին սպասե-
ցի, վերը մինակ ըլլալուս համար:

— Եկուր ետեւէս, քեզ առաջնոր-
դեմ սենեակդ: Մենք գիտենք մեր կեա-
լուրին հոգին, մենք շատ լաւ կը ճանչ-
նանք անոր սիրտը, անոր նայուածքնե-
րուն իմաստը: Անիկա մէկն է այն խար-
քերէն որոնք վերջին ծայր ատելի յա-
մառութիւններ ունին: Հակառակ հօրս
այնքան պնդումներուն, իր կեալուր ա-
նունն ու ծննդավայրը տակաւին անճա-
նօթ կը մնան մեզի: Անշուշտ քեզի
յայտնեց այս բոլորը, այնպէս չէ՞, քա-
նի որ կեալուրը կեալուրէն գաղտնիք
չի պահեր եւ պահելը մեղք կը սեպէ:

— Ան այդ մասին ոչինչ ըսաւ ինծի:

— Ապա ամբողջ գիշերը ի՞նչ կար-
գի խօսքերով անցուցիք:

— Ես, իմ հանրմիս ու անոր ամ-
բողջ ընտանիքին ունեցած դութն ու գո-
րովը գովեցի, ան ալ ձեր բարեացակա-
մութեան մասին պատմեց երկար: Յե-
տոյ, թելադրանքներ տուաւ ինծի լաւ
ծառայել, սրտանց ծառայել հանրմիս
տանը իրրեւ երախտագիտութիւն:

— Հը՛ . . . ձիջդ է որ կ'ըսուի թէ
երբ կեալուր մը ըսէ՝ այս լերան ետեւ
ազատութիւն կայ, նոր երկինք կայ,
դուն պէտք է հակառակը հասկնաս:
Բայց ես հասկցեր եմ շատ շատոնց եւ ա-
տոր համար է որ անոր հաշիւը փակել
կուտամ այս առաւօտ:

- Պիտի սպաննէ՞ք զայն, աէր իմ :
- Ո՛չ : Հայրս ուզած է . կը տանիմ անոր :

Արտայայտութեան նման եղանակներ, այդ ատեններուն այնքան գործածական էին սփրազործներուն մօտ որ շատ հեշտ էր այլ եւս հասկնալ թէ զայն կը տանէին անգամ մըն ալ չվերադարձնելու համար : Ա՛լ շատ պարզ էր որ անցեալ երեկոյին, Ալօ պէյ, հսկայ Քիւրտին հետ անոր սպանման մասին կը խօսէր ու թերեւս զիս ալ սպաննելու բաղձանք մը կը թաքցնէր :

Ալօ պէյ զիս վեր հանեց, հարէմնոցին սենեակը հրամցուց .

— Առաւօտը հիմա կը քակուի, ու մինչեւ արեւածագ բաւական ատեն կայ, քնացիր քիչ մը, — ըսաւ ու փութով իջաւ բակ, բակէն ալ անցաւ դուրս, միացաւ դրան առջեւ սպասող երկու Քիւրտներուն եւ Հայուն, ու շտեսայ ո՛ր կողմ գացին, կորսուեցան մութին մէջ :

Սենեակին դուռը փակեցի ետեւէն, անկիւն մը ծռնկի եկայ, սակայն ազօթքի խօսք մը գտնելու անգորութեան մէջ թմրեցայ, ինկայ բազմոցին վրայ ու լացի, լացի, արցունքներս կուլ տալով . հեծկլտուքներուս ահաւորութեան մէջ ստնգանքներս կը կծկուէին, մարմինս կը ճզմուէր, ոսկորներս իրար կ'անցնէին՝ մզմզցնելով մինչեւ եղունգներս :

Քիչ յետոյ թմրութիւնը զօրացեր եւ թաղեր էր զիս ինկած տեղս :

Կէս օրուան մօտերը, երբ Քիւրտ Եմլիկէն բաւական հեռացեր էինք, Պէքօշը կ'ըսէր հանրմիս .

- Գիտե՞ս, հանրմ — էֆէնտի, ձէմալը շատ տրտում է այսօր :
- Ինչո՞ւ համար :
- Որովհետեւ այն հայ ծառան, ու-

րուն հետ երեկոյին երկար ժամանակ անցուց, այս առաւօտ սպաննել տուաւ Ալօ պէյը :

— Մե՛ղք, ինչո՞ւ այդ աստիճան անպթութիւն կատարեր է Ալօ պէյը : Տան ծառան սպաննելը ահ ունի, որ կ'անիծէ եւ սուն կը մըշեցնէ :

— Այո՛, հանրմ — էֆէնտի, կը հաւատամ, անպթութեան չափազանցութիւնը անէծք է եւ սուն կը մըշեցնէ : Այդ ծառան վերաւոր ազատուեր էր ջարդէն եւ ինկած էր Հաճի Մամօին տունը, ուր կը ծառայէր իբրեւ հարստահարուած թուրք գաղթական : Սակայն, Հաճի Մամօն ճշմարտութիւնը գիտնալով չէր կրցեր պարտկել օր մը՝ երբ խումբ մը զինուորներ իր տունը իջած էին : Զինուորները բռնած տարած էին զայն, ինչպէս եղեր նորէն ազատուեր էր : Այս անգամ ուրիշ Քիւրտի մը մօտ էր ինկեր, ուրիշ ալ իր տունն էր տարեր Ալի աղան (Ալօ պէյին հայրը) :

— Մի՛ պատմեր, Պէքօ՛շ, — ըսաւ հանրմս ու լռեց, զգացնելով թէ կը դողար յիշելով այն անէծքը որ իր տունը աւերեր էր արդէն ահաւոր կերպով :

Տարի մը վերջ, երբ նախախնամութեան սարսափելի համաճարակը կը մըշեցնէր Քիւրտ Եմլիկը, կը մըշէր Ալի աղան, կը մըշէր իր որդին, կը քանդուէր իրենց տունը, ես նորէն կը սկսէի արիւննել իմ սիրտս աւելի ուժգին եւ շարունակել հարցնելու ես ինձի . « Ա՛խ, ո՞վ էր այդ մարդը, որ թաղուեր էր կեղտոտ ցնցոտիներու մէջ, եւ որուն տժգոյն դէմքը կ'ամխաքացած հին ճրգնաւոր մը կը յիշեցնէր : Ո՞վ էր այդ մարդը, որ ուրուականի մը պէս սարսուցուց զիս, սուրբի մը պէս խօսեցաւ ինձի, բայց եւ իր խօսքերը դեռ շաւարտած՝ խաչեցին զինք զարձալ ու մահ-

ուան յանձնեցին վերջնականապէս: չարութիւն:
 Ո՞վ էր այդ Հայ մտաւորական ԿԻՒՐԵՂ ԽՐԱՅԵԱՆ
 Սուրբը եւ ո՞ր պիտի յանգի այսքան (վերջ)

— 00 —

Ի Մ Ե Ր Գ Ս

— 00 —

Հօրս յիշատակին

Կեանքի մըռայլ էջերէն կուգամ,
 Ողջո՛յն ձեզ, գրկանքի ո՛վ անպարտ հերոսներ.
 Կարօտ հացի, անօթի, ծարաւ,
 Յեխով քրջուած, արեւով խանձուած՝
 Դուք փողոցի հիւանդ լակոտներ.
 Պատուած կրծքեր, քաւամած աշտեր,
 Ողջո՛յն, ողջո՛յն ձեզ, մայրեր:

Գինետուներու սեմերէն կուգամ,
 Ողջո՛յն ձեզ, գինով եղբայրներ.
 Անտրտունչ ցաւի մոխիրով խամբած,
 Դուք, բաժակի ո՛վ հակ գլուխներ:

Հանրատուներու ամօթէն կուգամ,
 Ողջո՛յն ձեզ, խաբկանքի ո՛վ լքուած բոյրեր.
 Ծանրացող խղիճ լուտանքը ծրարած՝
 Այգականչին դուք մարա՛ծ ջահեր:

Բընութեան շքեղ գանձերէն կուգամ,
 Ողջո՛յն ձեզ, պարտուած բանաստեղծ եղբայրներ.
 Մոլորած կեանքի մըշուշին մէջէն
 Դուք արեւատես մանուկի աչքեր:

Խաղաղած կրքի գարունէն կուգամ,
 Ողջո՛յն ձեզ, իմաստուն, ալեհեր հայրեր.
 Բարձրացող ծովու գայրոյթին ընդդէմ
 Դուք խարբսխած ո՛վ հսկայ նաւեր:

Մարդկութեան մըռայլ ալքերէն բղխած,
 Կեանքս է խոցուած, հոգիս լուսապանծ,